

է՝ «Հայրենակատար մեծարեալ պայմանաւ», այսինքն մեծարեալ կատարմամբ պայմանի հայրենեաց (կամ հարց)։ «Հաս կենաց» նոյն է ինչ որ օրհաս մօտաւորապէս, եւ նոյնանիշ է մահուան։

Հետեւեալ նախադասութիւնը վերաբերում է Վահանին եւ ոչ ամենեցուն՝ «որ աշխարհածնիւն հայրենեացն սեպհական որդի գտեալ, չնորհաւքն Քրիստոսի մերձաւոր կենակից վայելէր»։ Սրա իմաստը պարզելու համար պէտք է ուշադիր լինել «բարեացապարտ» բառին։ Ի՞նչ է նշանակում «բարեացապարտ» եւ ինչո՞ւ է Վահանը այդպէս կոչւում։

Բարեացապարտը նա է, որ ուրիշց բարիք է տեսել եւ ուրեմն պարտք մնացել, անհատոյց եղել։ Վահանի ստացած բարիքը մեկնում է հետեւեալ նախադասութեան մէջ, որ է գրական ծննդեամբ որդի է ճանաչուել հայրերի կողմէն, ուրիշ խօսքով աշակերտել է Ս. Սահակ եւ Մեսրոպին։ Արգարեւ վերեւ կորիւն արդէն յիշում է, որ «գլխաւոր աշակերտների» թւում գտնուում էր Վահան Ամատունին եւ Հմայեակ Մամիկոնեան։ Ասել է թէ Վահանը երախտապարտ է, որ սուրբ հայրերը վարդապետել են նրան եւ որդեգրել որպէս մտաւոր, գրադէտ զաւակ։ Դարձեալ երախտապարտ է Վահանը, որ Քրիստոսի չնորհով արժանացել է «մերձաւոր, կենակից» լինելու պատուին։ «Մերձաւոր եւ կենակից» հոմանիշ են եւ նշանակում են մօտիկութիւն։ Եթէ յաջորդ նախադասութիւնը՝ «եւ զի ըստ օրինակի գրելոցս առ ի մէնջ հարքն ի կատարումն դարձան» շարունակութիւն համարենք Վահանի նայող հատուածին, ինչպէս տպագրութեան մէջ է, որին համամիտ է եւ Պ. Ֆնտովեան, այն ատեն Վահանի վայելած մերձաւորութիւնը պիտի տեղափոխենք անանց աշխարհը։ «Ծնորհաւքն Քրիստոսի» դարձուածն առելի հաւանական է դարձնում այս ըմբռնումը նոյն իսկ անկախ վերջին նախադասութեան կցումից։ Վահանը կենդանութեանը որդի էր սեպհական հայրերի, իսկ մեռնելուց յետոյ Քրիստոսի չնորհով դառնում է կենակից հայրերին եւ այն աշխարհում, քանի որ հայրերը եւս արդէն վախճանած էին։ Փոքր կորիւնը ճիշդ այսպէս է հասկացել, առելով «մերձաւոր կենացն յաւիտենից լինէր»։

Սակայն առելի հաւանական է, որ հայրե-

րին մահուան վերաբերող նախադասութիւնը կապուած է յաջորդ տողերին՝ «ոչ եթէ ի հին համբաւուց տեղեկացեալ եւ մատենագրեալ զայս կարգեցաք . . .» կապն այնպէս է հասկանալու, որ հայրերը քանի որ մեռած էին, կարող էր կասկած ծագել, որ համբաւներից է քաղած հեղինակն իր պատմութիւնը։ Այս կասկածը վանել է ուղում հաւատացնելով, որ ինքը գրում է որպէս «ականատես եղեալ կերպարանացն եւ լոող չնորհապատում վարդապետութեանն»։ Կը տեսնենք, որ հեղինակի երկիւղը խորհրդաւոր է։

Պարիս:

ՊՐՈՓ. Ն. ԱՌՈՒՑ

(Շարունակակիցի)



ՄԱՅԵՆ ԱԽՈՍԱԿԱՆ

Փրանսահայ Տարեգիրք 1927. (Annuaire franco-arménien.) Պարիս, Հրատարակութիւն «Մասիս»։ Գին՝ Գաղղիա 20 ֆր., Արտասահման 25 ֆր.։

Նպատակայարմար տարեգիրք մը յարամնաց, հետաքրքրական ու հմտալից։ Աւելորդ վերագիրներու շուայլում պիտի կարծէ ընթերցողն եւ «մեծաշունդ գովարանութիւն» եթէ գիրքը տեսած չէ։ իսկ եթէ գիրքը կարգալու սկսի, ամէն յօդուածին վերջը պիտի կրկնէ՝ այս տողերս գրողին հետ՝ «Նպատակայարմար» գիրք մը։

Գաղղիոյ հայ հին եւ նոր գաղթականութեան պատմական ապացոյցներու հաւաքածոյ մըն է գիրքս։ Երկրորդ թերթէն սկսեալ մինչեւ վերջին էջը՝ մանրամասնաբար եւ ամենուատ՝ կը ձգտի հասնիլ նպատակին։

Շատ մը տարեգիրներ, օրացոյց-տօնացոյցներ հրատարակելը տարեմտին՝ սովորութիւն եղաւ աշխարհիս չորս անկիւններն, ուր հայ անհատ մը կայ։ Գիտական, աղդային յօդուածներ չեն պակսիր անոնց մէջ, բայց հայ գաղթականութեան պատմութեան նպաստներ հայթայթողներուն մէջէն առաջիններէն կը համարնիք տարեգիրքս, որ իմայ հետաքրքրութեամբ կը կարգացուի, եւ ապագային՝ խուզարկու պատմագրին

ձեռքերուն մէջ ստէպ պիտի թերթուի : Իրաւունք կ'ունենանք ուրեմն՝ յարամնաց անուանակոչելու զայն :

Գիրքս կարգալէն ետքը գրադարանի մը դարակներու մէկ պարապը լեցնելու կոչուած չէ այս տարեգիրքը, այլ՝ մանաւանդ ի Գաղղիս դանուող բաղմահազար դաղթականութեան մը ձեռքին տակ միշտ գտնուելու սահմանուած է այն :

Հետաքրքրական ու հմտալից անուանեցինք, վասն զի ծայրէ ծայր «մէկ չնչով» կարգացնել տուաւ ինք զինքն այս մասին սեան հրատարակութիւնս : Եւ ինչո՞ւ չէ, երբ մեր՝ ի ընէ վայրավատին ցրուելու կարծես սահմանուած ազգին արդի վիճակը կը նշմարենք՝ առաջին խոկ յօդուածէն սկսեալ : «Թրանսա եկած առաջին հայ եպիսկոպոսը» (Սիմոն) տիտղոսը կը կրէ առաջին յօդուածը (էջ 17) . ին' չ իրաւամբ կը փակէ յօդուածագիրն իւր տողերն երբ կը գրէ . «կարծես թէ բան մը փոխուած չէ մեր Պատմութեան ու մեր Զարչարանքին մէջ» (էջ 21) :

Յօդուածներու ամբողջական ցանկին յառաջբերումը կարեւորութիւն չունի, քանի որ ընդհանուր գծով ըսած ենք, թէ մին քան զմիւսն հետաքրքրական է : Կը յիշատակենք միայն Կ. Յ. Բասմաջեանի յօդուածն, որ հիսութեափում պիտի պատճառէ ընթերցողներուն, վասն զի յօդուածագիրը կը խախտէ «Հայոց վերջին թագաւորութեան կործանումն եւ Լեւոն Ե. Լուսինեան» յօդուածովը (էջ 22) . Հայ վերջին թագաւորին հանգստարանն ի Ս. Դնի, ուր կայ միայն իւր տապանաքարը, կ'ըսէ, խոկ ոսկերը փոխադրուած են Պարիսի Գետնադամբանները :

Հետաքրքրական է «Հայու մը արձանը Ֆրանսայի մէջ» (Ժան Ալթունեան) էջ 43 . «Հայերը Ֆրանսայի մէջ սկիզբէն ի վեր» (էջ 50) յօդուածագիր՝ Հրանդ-Սամուէլ, Դր. Վ. Թորդոմեանն ալ ունի իւր բաժինը՝ իւր մասնագիտութեան վերաբերեալ քանի մը հմտալից յօդուածներով . «Պարիսի Համալսարանէն վկայուած Հայ բժիշկները» (1843—1915) էջ 105 եւ «Դր. Նահապետ Ռուսինեան», մահուանը յիսնամեակին առթիւ» (էջ 3) : «Հայ ազգին բարեկամները» յօդուածով (էջ 120) Ա. Զօպանեանի գրիչը կը պատկերացնէ մեր աչքին Հարիւրաւորներու անուններ, ոմանց կենդանա-

դրով : Georges Clémenceau և Mgr. Baudrillart դէմ դիմաց կեցած, առաջինն իւր խոստումներու վրայ՝ Հայ ազգին գոհումակութեան սպասող արտայտութեամբ, իսկ երկրորդը՝ քաջալերիչ յուսատուութեամբ զօրացնել կը ջանայ կարծես Հայ ազգին սիրութ : Զայնակից ենք Պր. Զօպանեանի, թէ ապարդիւն չեն այս բարեկամութիւնները, թէ պէտեւ խոստացուած եւ յուսացուած չափով ազգեցիկ չեղան, բայց մեծապէս նպաստեցին «աշխարհի մէջ բարձրացնելով մեր ժողովրդեան վարկը» :

Եթէ դիմացկուն ու տոկուն նկարագիրը պակսէր Հայուն — սակայն կը կրկնենք՝ երբեմնի իդէալիստ Հայուն — ինչպէս մտադրած էին ընել զմեզ մեր անհաշտ ոխերիմները, սակայն չնորհիւ ազգային երկու այս յամառ եւ ապրելու պիրկ զգացման, կրցանք մեր հին ու հնագոյն երկրէն մաս մը սեպ-հականացնել մեզի : Մեռած չէ մեր յոյսը՝ միջին եւ նոր պատմութեան Հայաստանն ալ օր մը միացած տեսնելու հնոյն : Պատմութեան անիւր՝ իւր դարձդարձիկ հոլովման մէջ կանգ առաւ Մասիսին ոտքը, բայց — ո՞վ գիտէ — ապագային ո՞ր ոյժը, պիտի ջախջախիչ անցնի այն ապառաժ անջրպեսն ալ՝ որ ժամանակ մը գեղածիծաղ կը ժպտէր մեզի հրաւիրակոչ՝ գոնէ 1916—1920ին . . . : Այդ յիշատակուած բարեկամաց գորովալից զգածմանց զգածակից բարեկամներ պիտի չաղակսին ապագային ալ, եթէ վերոյիշեալ «Իդէալիստ Հայը» չստորհանայ եւ չիջնայ միայն եւ միայն իւր մամոնայապաշտ շահասիրութեան գուրը, որ խեղզիչ պիտի ըլլայ ամէն յուսատու եւ տոկուն հաստատամտութեան :

Բայց անցնինք :

Էջ 136էն կը սկսի կարծես Պարիսարնակ Հայոց «նոր պատմութիւնը . «Հայերու գիւղ մը Ֆրանսայի մէջ, ի՞նչպէս կարելի է Փրանսահպատակ ըլլալ» (էջ 151), Գր. Մ. Թէլլալեան իրաւագէտին գրչէն ելած : «Օտար հիւանդները Ֆրանսայի մէջ» (էջ 159) Դր. Լ. Գրիգորեանի հեղինակութիւնը . «Պարիսահայ գէմֆեր» իշխան Ն. Բ. Երկայնաբազուկ-Արդութեան (էջ 168), իշխանուհին՝ Մարիամ, իշխանուհիք՝ Վառվառա, Աննա, Զատիկ Խանզատեան (էջ 173), Պրոֆ. Կ. Աղաջանեան (174), Աթանագինէ էպիստեան (176), Արտէն Շապանեան (180), Արէլ Մինասեան (183), Նշան Գալլապէճեան

(185), Արամ Անտոնեանի գրչով ուրուադուած, որ նոյնպէս գրած է «Երուանդ Օտեանի թրքացումը» (191 և 193):

Պարիսարնակ այս հայերու շարքին մէջ կը նշմարենք հայոց Բարեկամ Կարդինալ Touchein (201), որուն տեղը լաւագոյն պիտի ըլլար՝ կարծենք, էջ 129, Mgr. Baudrillardի քովիկը . . . :

Էջ 205 «Մեր հայրենիքին չուրջը» յօդուածով կը սկսի մեր նորագոյն պատմութիւնը նանսէնով հայ ազգին այս իրաւամբ բարերար ու աղնուասիրա մարդուն գործունէութեամբը, որուն կը կցին «Ամերիկեան նպաստամատոյցը» (էջ 210), «Հայկական բարեգործական Ընդհ. Միութիւնը» (էջ 219), ուր կը կարդանք մեր սրտին մօտիկ ծանօթ դէմքերու հայափրկիչ գործունէութիւնը: «Պարիսի Հայ Տիկնանց Միութիւնը» (224), «Հայ բժշկական Միութիւնը» (226), «Հաւըրտ Գարակէօղեան Հօմը» (233), «Դպրոցակը Տիկնանց Միութիւնը» (238), եւ վերջապէս (էջ 242) «Զանազան Միութիւններ»:

«Հայերը Ֆրանսայի գաւառներուն մէջ» (էջ 252) յօդուածով կը փոխազրուինք այլ եւ այլ գաւառներ, եւ էջ 265՝ «Եւրոպայի Հայ զաղութիւններին» յօդուածով նոյն իսկ օտար երկիրներ, Անգլիա, Իտալիա, Բելգիա եւ այլն:

Տարեգիրքը ջանացած ու յաջողած է՝ զաղղիարնակ հայութիւնն համայնապատկերի մը մէջ գեղայարմար զետեղել եւ պատկերն անաղարտ աւանդել ապագային: Առայս շատ նպաստած են 104 լուսատիպ նկարներ, որ կը գեղազարեն տարեգրոց էջերը:

Եթէ հրատարակուած գլխաւոր յօդուածներու համար մինչեւ հոս միայն գովութիւն գտանք տալու, պիտի աւելիցնենք այս գովութիւն վրայ այն գրուատիքն ալ, որուն արժանի է այն բարեգէպ կարդագրութիւնն ալ որ թէ՛ զաղղիարնակ եւ թէ՛ արտասահման բնակող Հայոց համար մեծապէս օգտակար պիտի ըլլայ: Այսինքն՝ էջ 287—382 կայ ընդարձակ անուաննցանկ մը հասցէներու, որ «գործի տէր մարգոց» համար շատ լաւ մտածուած ու գործադրուած է¹:

¹ Այս գովելի նորութեան առաջին օրինակը առւակերիկահայ Հանրագիտակը 1925ին, ապավ մօտ 4000 ամերիկանակ հայերու հասցէներ:

Բայց այս ցանկը՝ պարզ ցանկէ մ'աւելի կարեւոր բան մըն է, եւ անշուշտ յօրինողն այս կէտն աչքի առջեւ ունէր — դոնէ կը համարինք թէ ունէր: Այս ցանկը տեսակ մը Միութեան զոդ է՝ այլ եւ այլ քաղաքներ ու գիւղեր ցիրուցան բնակող հայերու միջեւ: Չենք զարմանար երբ պարիսսատիպ լուագրաց մէջ կը կարդանք, թէ հանդէս մը, ներկայացում մը տրուած ժամանակ, կարելի կ'ըլայ պատկառելի բազմութիւն մը հաւաքել հանդիսավայրը: Շնորհիւ «Ֆրանսահայ Տարեգրոց» այս ցանկին իրարու հետ հաղորդակցութեան մտնելը շատ գիւրացած գործ մը կը նկատուի: Եւ այս հաղորդակցութեան աներկրայելի աղցեցութիւններէն մէկն է՝ հայ սրտերն իրարու մօտիկ պահել եւ ապազգայնութեան սպառնացող ահաւոր հոսանքին դէմ հսկայ թումբ մը կանգնել: Շնորհաւորելի են այս նկատմամբ ալ Տարեգրոց հրատարակիչները՝ պարագլուխ ունենալով Պր. Հրաշեայ Տէրներսէսեանը:

Վերջացնելին յառաջ առաջարկ մը մեր կողմանէ:

Տարեգրոց զարգացման համար շատ կարեւոր է, որ օտարերկրեայ հայերն ալ շահագրգոււին: Կը կարծենք որ այս շահագրգոււթիւնը պիտի կրկնապատկի, եթէ այս ցանկին քով՝ երկրորդական ցանկիկ մըն ալ աւելցնեն Տարեգրոց հրատարակիչները: Գաղղիոյ գոնէ մայրաքաղաքին՝ անուանի առեւտրական վաճառատանց երեւելիներէն քանի մը հատ յիշատակելը՝ օտարերկրեայ Հայոց մեծապէս ծառայութիւն մը պիտի մատուցանէ:

Կը փակենք: Յաջողութիւն, զարգացում, յարատեւութիւն, քաջալերութիւն եւ արժանավայել գնահատում մաղթելով «Ֆրանսահայ Տարեգրոց», հրատարակիչներուն:

Նովիստ, 10 Մարտ 1927:

Հ. ԳԱՐԻԲԵԼ Փ. Վ. ՄԻԽԱՎԻՇԵԱՆ

